



ԲԱԶՄԱՎԵՊ

ԺԷ ՏԱՐԻ, ԹԻՒ 9

1859

ՍԵՊՏԵՄԲԵՐ 1

ԲԱՐՈՅԱԿԱՆՔ

Կրնիուկիոսի առածեներ : (Տես երես 225)

Հինգ ընդհանուր կանոն կայ որոնց մով աշխարհս կը կառավարուի . և են . արդարութիւնն որ կը զօդէ զիշխանն հպատակին հետ . փոխադարձ սէր ծնողաց և որդւոց . այն կապն որ կը միաւորէ երկու ամուսիններ . ստորագասութիւնն կրտսերոյն քան զանդրանի . կը . այն քաղցր սրտակցութիւնն ու փոխադարձ պարտքերը որ իրարու հետ կը կապեն զբարեկամ :

Երեք առաքինութք կրնայ մարդս աս կանոնները սկահել . խոչեմութք , որով աղէկը գէշէն կրնանք զանազանել . ընդհանրական սիրով , որ զբոլոր մարդիկ իրարու հետ կը կապէ . և արիութեամբ , որ ոյժ կու տայ բարւոյն հետեւլու , չարէն փախչելու ու զզուելու :

Երբոր աս իրեք առաքինութիւնները պահես , անկէ ետքը կը զիտնաս թէ

ինչ բան պէտք է քու բնաւորութիւնդ կազմելու , և նոյն սկզբունքէն կրնաս գիւրաւ հանել աշխարհիս պէտութիւն ները կառավարելու միջոցները . Ա ասն զի մի և նոյն բաննավարութիւնը , մի և նոյն օրէնքը կը հրամայեն ամենուն և առանձնականաց , և արքայական անձին կատարելութիւնը՝ ժողովրդեան կատարելութե կանոնն ու հիմունքն է :

Ո՞էկը շատ յարմարութիւն ալ չունենայ 'ի ծնէ , թէ որ կրթուելու եռանդեամբ վառուած է , թէ որ զքանի առաքինութե ուսմանը մէջ՝ խոչեմութեան խիստ կը մօտենայ : Ո՞է որ անձնասիրութենէ ալ զբաւեալ է , բայց կը ջանայ բարիք ընելու , շատ հեռաւ չմնար այն ընդհանրական սէրէն՝ որ պէտք է իր նմաններուն վրայ ունենայ : Ո՞է որ նաև ամենամանը ապօրինաւոր առաջարկութիւն մը լելով՝ միշտ ա-

մընայ և մերժէ զայն, քիչ կը մնայ որ ստանայ այնպիսին ձշմարիտ արիութիւնը:

ԱՌԵՎԵՆ որ յայտնեմ արիութեան վրայ ունեցած իմ զգածմունքս: ԱՌԵՎԵՕՔ հարաւաբնակ ժողովրդոց արիութեանը վրայ հասկընալու է խօսքը, թէ անսնց՝ որ հիւսիսաբնակ են. մանաւանդ թէ ձեզի վայլած արիութեան վրայ չէ խնդիրը, ձեզի՝ որ իմաստութեան հետեղը էք:

ԱԵՐՈՂԱՄԹՈՒԹԵԱՄՔ վարուիլ անոնց հետ՝ որ իրենց հպատակն են. ոչ միշտ սխալնին ուղղել, և ոչ երբէք անոնց ծուլութիւնը և կամ դանդաղութիւնը սաստիկ յանդիմանութեամք երեսնին զարնել. ոչ երբէք օրինազանցները թեթև կերպով մըն ալ պատժոց տակ ձրդել, այլ համբերութեամք անոնց պակսութեանցը տանիլ, ու միջոց տալ անոնց որ սխալանքնին ուղղեն. այսպիսի է հարաւաբնակ ժողովրդոց արիութիւնը. այսպիս իրենց բարկութեան կիրքը սանձելով, անզգալի կերպով անոնց խելքը գլուխը կը բերեն:

ՕՐԱՀՆԵՐՈՒ ու նիզակի կոյտերու վրայ անվախ պառկիլ, ահուդող ըսելը չփիտնալ, և առանց հեծեծանաց՝ կեանքը աշխատանաց ու վտանգաց մէջ անցնել. ահաւասիկ այսպիսի է հիւսիսաբնակ ազգաց արիութիւնը, ահաւասիկ ասանկ բաներ կրնան ընելքած և ուժեղ մարդիկ: Բայց իրենց արիութիւնը մեծամեծ յանդգնութեանց հետխառն է, և ոչ իսկ արդարութեան սանձով կը նոււածի: և այսպիսի արիութիւնը ձեզմէ ուղածս, սիրելի աշակերտը իմ:

Իմաստունը, միշտ ջանացող ըլլալով իր անձին յաղթելու, ուրիշներու բարուցն ու ոգւոյն կը զիջանի ու կը յարմարի. բայց որովհետեւ միշտ իր անձին տէր է, վատ ու կնամարդի մարդկանց ունակութիւններէն ու օրինակներէն չթունար և ոչ ալ կ'աւրուի, և ամէն առթի մէջ այսպիսիներուն խօսքին անտարբերաբար չպատակիր: Այսպիսի արիութե համար ջանք կը պահանջուի:

Ի՞նոնց մէջ՝ որ արդարութենէ կը հեռանան, ինքը միայն միշտ հաստատուն, ուղիղ և արդար կը մնայ, և ամենեին մէկ կողմնակցութեան մը չակամիտեր: Այդ արիութիւնը շատ յարգի է:

(Ը) Ե որ առաքինութիւնը, թէ որ օրէնքները պետութեան մէջ զօրութիւն ունին, թէ որ նոյն իսկ ինքը ատենակալութեան պաշտօնի մը մէջ է, գերագոյն պատույ ալ հասնի՝ իւր բարքը միշտ նոյն կը մնայ. նոյն տեսակ կեանք կ'անցընէ՝ ինչ որ առանձնական վիճակի մէջ եղած ատենը կ'անցընէր, և սնուտի հպարտութեամք մը չգոռողանար: Այս, որչափ մեծ է այս արիութիւնը:

Իակ ընդ հակառակն՝ թէ որ առաքինութիւնները անարգուած են, թէ որ օրէնքները զանց կ'ըլլուին, թէ որ ամէն բան շփոթած է, ինքը՝ թէ և աղքատութենէ ընկճեալ, ցաւօք պաշարեալ, և թէպէտ նախատալից մահուան մը տեղը տարուելու ըլլայ, անյողողդդ կը մնայ և անփոփոխ, և ձեռք չքաշեր իր գիտաւորութենէն: Այս է ահաւասիկ արիութեան բարձրագոյն աստիճանը, որ է շարունակեալ յաղթութիւն իր անձին վրայ:

Ով որ զաշխարհս պիտի կառավարէ, միշտ մաքին զիմացն ունենայ հետագայ ինը կանոնները. իրաւ՝ հասարակ կանոններ, բայց պահելը խիստ կարեոր:

Ա. Իախ ինքն առաքինութեան հետեւի:

Բ. Կովը ժողվէ իմաստուն ու արդար մնարդիկը:

Գ. Այրէ ու մեծարէ իր մերձաւորները:

Դ. Քարգէ ու մեծարէ իր պաշտօնեաներն, և զանոնք՝ որ առաջին կարգի ատենակալ են:

Ե. Ալրիշ աւելի ստորին կարգի պաշտօնատեարց օգտակար տեսութիւններուն հետեւի, և իբրև իր անդամները սեպէ զանոնք:

Զ. Իր տղոցը պէս սիրէ իր հպատակները. անոնց ուրախութեանցը վը-

բայ ուրախանայ, և անոնց ցաւոցը վրայ ցաւի :

Է. Ենանկ մարդիկ ժողվէ քովը, ո-
րոնց ձարտարութիւնն օգտակար ըլլայ
տէրութեան :

Ը. Վաղցրութեամբ ու բարեսիրու-
թեամբ ընդունի զօտարները :

Թ. Իր հարկատու իշխաններուն հետ
ակնածութեամբ, մեծարանօք և բա-
րեկամաբար վարուի, և անոնց սէրն ու
հաւատարմութիւնը ստանայ :

Ուկ որ իշխանը այս ինը կանոնները
պահէ, ինչ մեծ օգուտ կ'ընէ, բոլոր
պետութեան : Ուկ որ իր յատուկ բնա-
ւորութիւնն ընտանեցընէ առաքինու-
թեանց, կը տեսնէ որ այս կանոններն
ու օրէնքները իր օրինակովը հաստա-
տութիւն կ'առնուն :

Ուկ որ քովը ժողվէ իմաստունները,
թէ որ յաճախէ անոնց քովը, թէ որ
անոնց խորհուրդներուն մարիկ դնէ,
ձեռնարկութեանց ու գործոց վարչու-
թեամբ մէջ բնաւ չտարակուսիր :

Ուկ որ սիրէ ու պատուէ իր մերձա-
ւորները, ոչ երբեք կոխւ և ատելու-
թիւն կը տեսնէ իրեն հաւասար թա-
գաւորազուն իշխանաց մէջ. միաբանու-
թիւնն ու սէրը իր ընտանեացն եր-
ջանկութիւնը կը նիւթեն :

Ուկ որ իր գլխաւոր պաշտօնէից վրայ
համարմունք ցուցընէ, պետութեան
խնամակալութեանը մէջ ամեննեին ան-
ստոյդ, տարտամ ու վախկոտ ըլլար.
վան զի նոյն խսկ ամեննէն աւելի դժուա-
րին պարագայից մէջ ալ, առաքինու-
թեան մէջ ամենափորձ մարդիկը, ու
արիութեան մէջ անյաղթելի անձինքը՝
օգնութիւն կը մաստուցանեն իրեն, միշտ
պատրաստ ըլլալով խորհրդով և ձեռն-
տուութեամբ ծառայելու :

Ուկ որ ատենակալաց հետ համա-
ձայն երթայ, թէ որ իրեւ իր ան-
դամները սեպէ զանոնք, այս բարձըն-
տիր անձինքը աւելի եռանդեամբ ու
բարի նախանձով կը ծառայեն իրեն, և
ըստ բարեսիրութեան իշխանին՝ իրենք
ալ իրենց հաւատարմութիւնը կը ցու-
ցընեն :

Ուկ որ զժողովուրդը իր տղոցը պէս
սիրէ, գրգիռ կ'ըլլայ անոնց որ այսպիսի
բարի հայր մը սիրեն :

Ուկ որ իշխանին վրայ եղած համա-
րումէն յորդորուելով՝ ամէն կողմանէ ա-
մէն տեսակ ձարտար մարդիկ քովը ժող-
վուին, առատ հարստութիւն կ'ունե-
նայ, և ամէն արուեստները մի քան
զմի աւելի յառաջանալու կը ջանան յօ-
գուտ իրեն հպատակացը :

Ուկ որ զօտարները բարեսիրութե-
ընդունի, գրացի տէրութեանց ժողո-
վուրդները սւրախութեամբ կը վազեն
մարդասէր ու բարերար արքայի մը քովը :

Ուկ որ ստորին իշխա-
նաց հետ ակնածութեամբ վարուի,
զանոնք իրեն կը շահի, սիրելի կ'ըլլայ
անոնց, իր զօրութիւնը անոնց հարը-
տութեամբն ու կարողութեամբը կ'ա-
ճի, և ահաւոր կ'ըլլայ բոլոր աշխարհի:

Ա.Ռ.Ա.Կ

Մահ ։ Զարոբեկութիւն :

Զարաբախտ մ' ամէն օր
Կը կանչէր մահն իրեն որ հասնի,

Ըսելով. Ի՞նչ աղուոր
Կ'երեւնաս աշքիս, մահ ցանկալի.

Ե'կ ինձի, եկ չուառով

Սա անգութ բախտէս զիս ազատէ :

Մահն իրաւ կարծելով
Որ իր երթն անոր մեծ շընորհէ է.

Կու գայ գուռն ափ կ'առնէ
Կը մշտնայ ներս աշքին կ'երեւնայ :

Նա վայ վայ կը կանչէ .

Աս ի՞նչ է, վարեցէք ողբիկայ

Իմ աշքիս առջնէն .

Ի՞նչ աղգեղ ահուելի տեսք ունի,

Ուկորներս գող կ'ելլին :

Հեռու, մահ, գու իզմէ

Ով մահ, գնա կորսըւէ :

Խօսքը գիացող մարդ Մեկենաս

Զայս հեղ մ' ըսաւ .

Թող հաշմանդամ, ձեռքս պակաս,

Ու ոսնացու

Ըլլամ իեղ, կազ, բայց վերջապէս

Թող չիմեռնիմ, Այս ինձ հերիք է, գոհ եմ ես :

Հեռու քովիս

Կորիք գընա, մահ, ամէնքնին

Կ'ըսեն նոյնպէս :

Ա.Ջ.Ռ.Ն.Դ.Ե.Ն